

Այս ծով կանայ,  
 Թըռչնոց աւաչ,  
 Գառանց բառայ,  
 Շարժեն ըզմարդ:  
 —  
 Բայց անդ հեռուն  
 Մարդ մի տրուում  
 Նստած է մունջ  
 Անխօս, անմունջ  
 Բանտի դիջին  
 Արմոց միջին:  
 Նա է գերի,  
 Ար գեղերի  
 Այնտեղ, կապուած,  
 Մենակ փակուած:  
 Հագիւ սրբուն  
 Երբեմն ելնեն  
 Տրխուր հառաչք:  
 Եւ նորա աչք  
 Անթարթ նային  
 Այն պատկերին . . . :  
 —  
 Գերւոյն համար  
 Գարուն չը գար . . . :

ՄՏԵՓԱՆՈՍ ՄԱԼՊՍԵԱՆՑ.

**ԱԼԵՎՈՍՈՐՔԻՆՑ.**

« Ո՞խոսովեցուցանէ զմեծու-  
 թիւն ծովու, եւ զմայն ալեաց  
 նորա ցածուցանէ » :  
 ( Մատթ 4Գ. 8: )

Հագիւ բոլորեաց արեւ զիւր շրջան  
 Տալ կիսազընտիս այդ առաւօտեան,  
 Ծագեաց զովարար անդորր արշալոյս  
 Յերկիր մահարուն շնչեալ զիւր խրախոյս:

Բընուծիւն, զողցես, Թօթափէր զիւր քուն.  
 Տալով արեւուն լիասիրտ ողջոյն.  
 Գայայրկիբ Թռչնոց՝ օրհնուծիւնք մարդկան  
 Խընկէլին ըզփառս Հաստչին բընուծեան:

Յանկարծ փոխեցաւ քաղցր այս տեսարան,  
 Թագեաւ լուսատուն ի ծոց մընուծեան,  
 Տեղի ետ հանդարտ զեփիւուն այն մեղմիկ,  
 Արում յաջորդէր անեղ հողմ՝ սաստիկ:

Չերկիր համօրէն պատէր խոր խաւար,  
 Հողմն ուռուցիկ սուլայր անդադար.  
 Ծառք սոսափէին, փախչին կենդանիք  
 Գիզանան ի ջուրս լեռնանման ալիք:

Լայնարձակ երես գաշտին լուծական  
 Գուշակէր զանբաւ աղէտ խռովութեան.  
 Նաւուց գուժելով վրտանդ մտահաս,  
 Իսկ տերանց նոցունց զանհամար վընաս:

Խարխիսք արծակին, խրդին առասանք,  
 Ոչ զօրեն ժուժել ոչ հընարք՝ ոչ ջանք.  
 Փշրեալ ճարճատի նաւուն հիման լաստ,  
 Պատառի ի ծուէնս մանունս առագաստ:

Անդ էր տեսանել զազազակ, զաղմուկ,  
 Գոչիւն բարձրաձայն, յորդեալ արտասուք-  
 Կէսք մորմօրէին ընդ կորուստ նաւուց,  
 Իսկ ոմանք ընդ վնաս զանծուց եւ շահուց:

Իսկ հէզ նաւավար, նաեւ նաւաստիք  
 Զայլմէ հողային ի ժամուն յայնմիկ,  
 Մոռացեալ ըզնաւն ընդ բեռանցն համայն,  
 Ազատել ըզկեանս ջանային միայն:

Սաստկանար, բաղխէր հողմոյն ուժղնուծիւն,  
 Դընելով ըզնաւն խիստ ալեաց նըկուն.  
 Իրբեւ հատանէր յոյս քաղցրիկ կենաց,  
 Կարդային զերկինս յօգնութիւն ինքեանց:

« Ո՞վ Տէր մեր, Աստուած արարիչ բարի,  
 Ազատեն ըզմեզ, Փրկիչ աշխարհի,  
 Գթան զու առ մեզ, ամենեցունց Տէր-  
 Զի մեր անուանեմք զքեզ մարդասէր:

« Աշխարհ պատկառ կայ քեզ լըրիւ իւրով,  
 Երկիր վիթխարի, լայնատարած ծով.  
 Եթէ ակնարկես՝ հարկանին ի դող,  
 Եթէ սպառնաս՝ չըբանան ի հող:

Քեզ միշտ հնազանդի խորութիւն ովկեան.  
 Գու սանձես ըզթափ հողմոց ուժղնուծեան.

Սաստեան՝ անտայցեն քոյոց հրամանաց,  
Զերծն ըզմեզ Տէր, ի յայս փորձանաց : »

Մինչեւ բանքըս այս էին ի բիրան,  
Երեւէր նոցա խտուծին մահուան.  
Բայց լուաւ եւ Տէր զբան պաղատանաց,  
Կառկառ առ նոսա զաջ հւր ի բարձանց:

Բաղխեալ փշրէին ալիք լեռնանման,  
Բայց ոչ որ անկաւ ի ժանխ մահուան.  
Սակայն զեղկելի տեսի տեսարան,  
Ոչ յոյժ ի բացուտ վայրին խռովութեան:

Մընար անդ յեղեր այրիացեալ մայր,  
Որ ըզբազում ամս ոչ զիտէր նա զայր.  
Միայն միամօր որդի էր նորա  
Ի տար աշխարհի, ուսանէր եւ նա:

Յօտարութեան անդ, վիճակաւ թշուառ,  
Մեծաւ նզուծեալք ջանայր անդադար,  
Աւարտեալ զընթացս, դառնայր առ մայր իւր,  
Լինել մօր իւրոյ մտիթար եւ հիւր:

Ի բացուտ թեսեալ գորդին անձկալի,  
Ողջոյն տայ նրմա եւ փարել կամի,  
Իսկ, տեսեալ զալիս խռովարար ծովու,  
Շփոթի, անբաւ արտասուս հեզու:

Յանկարծ սկսանի անեղ փոթորիկ,  
Եւ պահուցանէ զայրին յոյժ սաստիկ,  
Որ հազիւ յոգիս եղեալ ապաստան  
Նըզովս արձակէր աւուրն ծննդեան:

Այրին տազնապի ի ցաւոց երեք,  
Տեսանել զարեւ անդամ ոչ կամէր.  
Այն ինչ տեսանէր զօրհասին վրտանգ,  
Ելին ի շրթանցն ցաւալից այս բանք:

« Ո՛վ Տէր, անբընին, բարերար, զըթած,  
Միշտ փառաւորեալ, յաւէտ ողորմած,  
Հանապազ օրհնեալ յարարածոց բոց  
Յերկնի, յերկրայնոց եւ յանդրայնոց:

« Առանց հրամանի մեծիդ հզօրի,  
Ո՛չ տիւ այդանայ եւ ոչ խաւարի.  
Գընն յեղկելիս ի յայսրմ պահու,  
Թափեա զմիամօրս ի մտղաց մահու:

« Լաւ է մեռանել ինձ սրահ մի յառաջ,  
Քան թէ պատեսցէ զինեւ այս հառաջ,  
Նըզովեալ այն օր, յորում ծընայ ես,  
Մածկեցցէ ըզնա խաւար դառնապէս:

« Եղուկ ինձ, թշուառ եմ ես յաստի կեանս,  
Յօրէս ծընընդեան մինչ ցըյաւիտեանս.  
Կանխեաց օրահասս, փակել զաջս հապճէպ,  
Զի մի տեսից ես ցաւոց զերաշխէպ : »

Յոյժ բազումք էին բանքըս այսպիսիք,  
Բայց եւ սաստկանայր հողմըն ուռուցիկ-  
Տեսեալ զայն աղէտ այրին տազնապի  
Ջեռեալ բորբօրի որպէս հուր ճնոցի:

Կարդայ յանուանէ ըզսիրելին իւր.  
« Բարեաւ մընա դու, անձկալիդ իմ հիւր : »  
Եւ որդին անդէն թոթովէր արկար-  
Մարըն ոչ լուաւ նորայն ըզբարբառ:

Գարով մերձենայր օրհաստիան ժամ,  
Որում տկընտես էր մայրն անխընամ:  
Յանկարծ խըզեցաւ նաւն ի խարսխաց,  
Յուժկին բաղխմանէ ամենի պեաց:

Քըստմընին ոսկերք պատանոյն թշուառ,  
Հազիւ յարդարէր շընչոյն տուր եւ առ,  
Լըբանէր ըզմայրն ի ցաւոց ի ծով,  
Լըբանէր ըզկեանս իւր քաջակորով:

Թէպէտ եւ բազում էին պաղատանք,  
Անօգուտ էին վատտակ եւ զո՛ւր ջանք.  
Նաւն ի բախմանէ կատաղի պեաց  
Ընկըղմէր ի խորս համայն ընդ բեռանց:

Եւաց լսլուն մեծ այրին այն թշուառ,  
Արտասուաց իւրոց ոչ զընէր դադար.  
Կոծէր զանձըն իւր, վա՛յ կարդայր, աւանդ  
Աւուրն, յոր ետուտ յայս դժնեայ կենցաղ:

Անդ էր տեսանել զաղաղակ, զաղմուկ,  
Գոչիւն բարձրամայն, անբաւ արտասուք.  
Ալէտանջ ծովոյն ահազին բերան  
Հէզ մօրն եւ որդւոյն եղև զբեզման:

ՆԱԶԱՏԱՌԻ ԲԵՏԻՄԵԱՆ ԲԱՀՐՄԱՆՑ.  
ՅԱՅՐԱՅԻՆ.